

ւորող բառերը, որոնց տեսակ մը ծաղր կուգայ կարծես միմիայն իրենց ձայնէն: Վերջապէս, ասիկա կրնայ ստեղծել տեսակ մը լլկանք, զոր աստեանաբանին անկ է իրեն նպաստակոր դարձնելը, կամ բանաստեղծութիւն մը՝ զոր մտածումը կ'ուզղէ դէպի իր նպատակները, ինչպէս կը տեսնուի Գճանուրեան մէջ:

Այս բոլոր ձեւերը և ուրիշ նմանները կրնան ծառայեցուիլ մտածումի մը, յուզումի մը, կամեցողութեան մը: Բայց անոնց մէջ կան զորս կարելի էր մասնաւորապէս կոչել յուզական, և որոնք այս պատճառաւ ատենաբանական մեծ կարեւորութիւն մը ունին: Ասոնք են մանաւանդ. Բացազանչութիւն, մինակ կամ շարեշար կամ ջրվէժօրէն. «Ո՛վ կատաղութիւն, ո՛վ յուսահատութիւն, ո՛վ թշնամի ծերութիւն»: Բացադարձութիւն, որ ճառին կեանքը կ'արծարծէ և կը գրգռէ (յանկարծ բացականչութիւն կամ անշունչ իրերուն կ'ուզղէ խօսքը): Չափազանցութիւն, Հարցափորձութիւն, պնդող, ստիպիչ, սուրբ մէջքին: Աղերսանք, կոչ՝ ունկնդիրներուն ուղղուած, իրենց բարւոյն համար: Եղովնեցում, որ կուչին կը միացնէ գերագոյն դիմում մը: «Երգ Թեցուցանեմ զքեզ յԱստուած կեն-

դանի»: Մաղրանք, ըլլա՛յ բացդարձական՝ «Աստուած կամի»: Ըլլա՛յ պարզ. «Բոլոր սրտովս կ'ուզէի»: ... Աճեճք, յաճախ բացադարձութեան միացած. «Վա՛յ ձեզ դըպրաց և փարիսեաց...»: Ատենաբանական հիացում կամ զարմացում, այսինքն կարգ մը պարագաներու, կարգ մը տեսարաններու հանդէպ կրայոյզ վիճակ. «Կը հասկնա՞ք...»: «Ի՞նչ կը տեսնեմ» ևն. ևն: Զեւաւոր ընդլայնումի թանկագին ազբիւր մը կայստուգարանական կամ արամաբանական վերլուծումին մէջ ընթացիկ բառերու, ժողովրդական և աստուածաբանական եզրերու, որոնք այնքան լեցուն են պատկերներով եւ մարդկային փիլիսոփայութեամբ: Սովորութիւնը զանոնք մաշեցուցած է: պէտք է բարձրանալ անոնց ծագումին, յաճախ հանճարային: Բային վերլուծումը իր նորածին վիճակին մէջ՝ կը վերանորոգէ անոր կենսունակութիւնը. անոր կը վերադարձնէ իր բնական շրջապատը, և բոլոր իր կապերը: Մեծ ազբիւր մըն է ան: Այս կերպով, ցուցադրութեան կամ արտայայտութեան կարգին մէջ, իրերուն կշիռքը կախում ունի բառերուն կշիռքէն. ինչպէս՝ ջստինքեան՝ բառերուն կշիռքը կախում ունի իրերուն կշիռքէն:

ՍԵՐԹԻՎԱՆԺ

Թրգմ. Թ. Ե. Գ.



Արծաթում են իր մագերը սաթէ,
 Եւ հեզ այնեի քարթիչներն ուրախ.
 Կարծես թէ լուսնից շիթեր են կաթիլ
 Աւ մագերն ամբողջ, արեւ լուսաւոր:

Սակայն մագերի արծաթէ ծալից
 Եւ մութ այնեի խղաղութեամ մէջ
 Վարդերն են ժպտում իր ուրախ կեանքի,
 Ինչպէս այս գարնան արեգակն անցէչ:

Ա.Ղ.Ա.ԻՆԻ